

ու կանչուրոտան , յարու կրօնամոլ . եւ ա-
տոնց մէջ՝ երիտասարդ հոգիները , զեռ ար-
կար , ազնիւ ու գեղեցիկ , որոնք կը սիրեն ,
կը հալածուին ու կը ճմլուին : Հեղինակը
ոչինչ աւելցուցած է , ոչինչ պակեցուցած
եւ ոչինչ մատցած : Իր պատկերը կը ներկայա-
ցրէ Դիւրը , ամրոջ , անկեղծ , կենդանի .
գիւղին հոտը կ'առնես ու ուժը , քակորդի ու
վարդի խառնուրդ : Հեղինակին անձնականու-
թիւնը կը յախնուի այն խանգաղատան-
քովը զոր կը ցուցրէ ծզմուածներուն , սի-
րովներուն համար : Բայց նոյն իսկ այդ զո-
ները , այդ սիրուն ու բարի հոգիները զոր
մեր համակրանքին ու գթութեանը կ'ընծայէ ,
ու եւ է գեղեցիկացու չեն կրած իր ձեռքէն ,
ու կ'երեւնան աշնակն ինչպէս են իրականին
մէջ , կոպիտ , միսախտ , անձարակ եւ սրբ-
տաշարժ , հրապուրիչ՝ իրենց նախնական
տարիմափըր , միանգամայն քնքուչ ու
բիրտ , այնքան հզօր որքան պարզ : Սու և
Վարդիքերին սիրոյ տիսարանները , ու մանա-
ւանդ Ծեցերուն Հնանարապին պատկերը , ուր
Սոնան ու Սամփոնը առաջին համրոյը կը
փոխանակեն իրենց ամշկոտ դողդոջումին մէջ
խելայեն , գիւղական հոգերանութեան ըզ-
մայլելի էջեր են :

Ուրիշ նշան մը , որով Պոչեանցի անձնա-
կանութիւնը կը շշառուի իր գործին մէջ , իր
հեգնութիւնն է , իր հստօնը : Ասի իր սե-
փական տարրն է , որ Աբովեանէն որոշապէս
կ'անձատ զինքը , իր բուն յատկանից կը
կազմէ : Աբրուեան իր ատելութիւնները կը
թարգմանէ կատաղութեան ու անէջքի բառե-
րով . Պոչեանց իր ատած բարքերն ու տի-
պարները կը խարազանէ հանդարտ ու չարա-
ճքի , քիչ մը թանձր , բայց համեղ հեգնու-
թեամբ մը Ծեցերուն վանցիք գրագիրը , լեզու-
անի , ճարպիկ ու սողուկուն , անմոռանալի
տիպար մըն է , շատ աղէկ գծուած . նմանա-
պէս Ծեցերուն վաշխառուն , թալասան աղան,
բունաոր ու գիւղանագէտ , անարդ ու միանգա-
մայն հզօր ու շահեկան . այսպէս նաեւ՝ Հացի
խնիյիւն Սարօն , նախ գինեպան , յատոյ
տէրտիք , յետոյ մոլլա , միշտ մեքենայոդ ,
միշտ շահամոլ ու գերասան :

Այդ հեգնութիւնն է որ , ամէն բանէ աւելի ,
Պոչեանցիք գործին բարյական նշանակու-
թիւնը կը բնորոշէ : Այն հաջարաւոր հայ
գիւղացիները որոնք Պոչեանցիք վէպերը լա-
փած են , անոր մէջ պարզ ու արի դասը տե-

սած են կէպ ի ազնուացում առաջնորդոց :
Սաքօնիւն ու Բալասանները մոլեզնաբար
ասած ըլլալու . են Պոչեանցը . եւ ատի մնծա-
գոյն պատիւն է զոր գրող մը կրնայ վայելել
իր կեանքին մէջ : Բայց այսօր բոլոր Վար-
դիթեներն ու բոլոր Սամփոնները—ամէն ինչ
որ Գիւղին մէջ կայ գեղեցիկութիւն եւ թար-
մութիւն .—իրենց լեններուն էն աղուրծադիկ-
ները բերելու են իրենց ալեւոր բարի եղրօրը ,
եւ իրենց սիրուն աշուշներուն երախտագէտ
ժպիտը , ամենէն անգինը երկրի ծաղիկներուն :

ԱՐԾԱԿ ԶՊԱՆԵԱՆ



ԽՈՅ ԼՈՅ ԽՆԵՐ

*** Մատածումիս մէջէն կը սիրեմ
զԱնիկա . ու մատծումիս մէջ գե-
ղեցիկներան ասարօինիկ իրականա-
ցութերուն կը հոսնի Ան . . .

Ուրիթական լոյսերու մէջ երեւա-
կայութիւն օնեց գեղ , ու հսանկդ
ազլորցան նազելի սուսներուն պէս ,
ու սեւ աշքեր կախարդութեան աղ-
բերներ գործան , ու միքանցայ
ազերուուդ երանութեան աղջամազ-
չն մէկ . . .

Ոյսնէ՛ այդ սեւ ու կակուզ բու-
րութերը իմ ճակտիս վրայ ու իմ-
նովո՞ւ կը ու իրեղդէ՛ զիս անոնց-
նով :

Հին աարիին հրաժեշտ կուտամ այս հին է-
ջերը , յիշառաները թզթատելով , ու
նատած պատուհանին առջեւ , աշքերս ու հո-
գիս ողողուած մութով , կէտ գիշերին մարկ
կ'ընմէ զանգակներուն ձայները , պղնձէ եղե-
րիգութիւններու հետաւոր զանգակներուն ,
արհաւիրքի երկայն ձայնները որ նոր տարիի
մը , ցառով յաւիտենականութիւնը չափող
տարիի մը մերձեցումը , խորհրդաւոր ու ըս-
պառնական մուտքը կ'իմացնեն :

Տի՛նկ, տէ՛նկ, տօ՛նկ.

Տի՛նկ, տէ՛նկ, տօ՛նկ ...

Սրաի սեղմումով մը , գլուխ պատուհանիս սեւ ազակիին փակցուցած՝ աչքերս կը դոցեմ ընկղություն համար , հետանալու համար զառն հետանակին մէջ բոլոր հին բաներուն , սրաի ու մաքի բոլոր քաղցրութիւններուն որ անցեալը տարար , որոնց խուզ ու անյոյու լացը կը գտնին զանգակներուն հեռառու ու միօրինակ ու ողբական զօղանջիննին մէջ .

Տի՛նկ, տէ՛նկ, տօ՛նկ ...

Ու այս երեք վանկիրը կ'երկարածգուին , կը բազմապատկուին էութեանս մէջ , ու նոր տարին մօտեցոյ յուսահասութեան մը պէս կը լեցէ զիս արտափոլ : Այս տասերիու ամենաներուն մէջ որ պիտի գնա՞ դժմէն կորուսաներ պիտի բզգետն , պիտի կիսատեն ին զգայնութեաւն : Ազետալիք վլուզումներու նախազացումամք մը , կը սգաւորուին , որբերու պէս , հոգիիս ամենէն աղւոր խանդազաստանները : Ու միտքս կուռայ ցաւագին ու հազուագիւտ էակը , միակ բարեկամն , որուն հետ կաղան զեցինք անցալա տարի , ընկղումած՝ երազանքին մէջ մայրական ապաէնթիք : Խե՞ զծ բարեկամն , երեք ամիս առաջ կաղանդը յուսումն , ու կազմնզը շասած , ճեց գնաց , կամ մանաւանդ տարուեցաւ , փիզիքապէս յոզնաբեկ ու պապած՝ մաքի այս փիթիսարի յուզումէն զոր ունեցաւ մինչեւ կենաքին վերջը , տենդէ մը որ առանց զադարի չարչըկեց իր ուղեղը , որ պաշտելիք բանէր ըսել տուաւ իրեն , ու իրեն գրել տուաւ քանի մը խորունկ էցին որոնք իր է՞ն թանկափառ յիշանակներու կը կազմնն , Քանա՞լը՞ լու տարեկան , և արդէն յոշնափ , ջախջախուած , լինցած էր խողճը :

* *

Պրուսէլի մէջ հանգիպած էի իրեն , Շուտով իրար հասկած էրնք , ու գորովագին եղբայրութիւնն մը մացուցած էր մեր հոգիները՝ հաւասարապէս իցցուած ցաւով ու տարիանքի հրաւանդագին պէտքով մը , կարձ մանակուան մը համար կարծեց , յոյնով դողդալովով , թէ երջանկութիւնն մը կը մօտենար իրեն : Օ՞ , հիմա , կսկիթով կը յիշեմ իր միամիտ ու պաշտելի խստովանութիւնները , իր մոլեգին ու մանկական խանդազաստանութեաւը : Անգլուէի մը կը սիրէր զինքը : Իրար կը սիրէին մանուկներու պէս , ինքնդեռ պէս ամբողջ միար ու աղուորութեանդ կարուը : Ամեռոջ օրը՝ աշքերու առնելու , իմ մէջս ապրեցաւ , մսուում եղար : Մատղաշ ու հոյակապ լանջք , տագոյն ճակարիք անահաման անուշտթիւնը . համբուրող նայուածքը թաւիչ աչքերուդ , ճերմակ ու զաղ թիւերդ որ զիս շրջապատած էին միամիտա ինքնաբիր համբոյում մը , այս ամննը զիս լեցուցին , եւ թերեւս բարիկաներս զիս գե-

ամենէն խորունկ , ամենէն հազուազիւտ քաղցրութիւնները , գերագոյն գինովութիւնները , որուն մրայն կարոր են սիրով աստուածացած արուեստագիչ խանոնւածքները :

Ու արը արքն ոնթպագրեց վրդովմունքի ու երանութեան արշը շըլանը : Այդ էջերուն ընթերցումը զիս կը տամի տարում յահիտենականութիւններու մէջ , ու հեռուներէն կուռայ ինծի իր ձայնը , հանգարատ ու զալկանար իր ձայնը .

«Ձեմ յիշեր ե՞րբ , քանի՞ տարի քանի՞ զարեր առաջ ակսայ սիրել քեզ : Միրայն գիտեմ որ զաղը ու անուշանոտութեամբ կապոյս իր բիւթիւն մըն էր , ամառուան թուր բիւթուն մըր , եզական բիւթուն մը , ուր եեղի մօտենալու հեշտալիք գուսանք մը զգացի , ցնծութեան անակնկալ ողողում մը հոգիին մէջ : Խմ քովին անցած ասենդ , —ու բարիք մըն էր այդ անցքը , ո՞վ շնորհալիք ու աղւոր զաւակս —քու մարմնոյց զգեստներէն , զիգդ ճերմակ ու համբուրելիք բացուածքէն , ձեռքերէդ , նայուածքէդ , գինովութիւնն մը բվիսցաւ օդին մէջ , ու վայրիկան մը մարմնոյց երջանիկ ու մությափակութեանը վըրայ զգացի սարաւոկով կուրումք քու կուսական փափուկ հասակիք ։ Թանկարծ ինծի դարձեր էիր , —ու զիս նայուածքութեանիք մը պէս կը պահեմ այս նայուածքութեան , յամար , տիրական ու վրդովիչ այս նայուածքութեան մատնեցիք վայրիկեան մը : Խմ հենցողի հոգիին մէջ երջանիկ վերաբան էր միամուսութեան եւ մանկութեան : Այս գիշեր ինչումք ու տենդի մը , այցելեցիր ինծի : Խելայիշ խանդազաստանքով մը շշապատած էի փեզ : Կրօնական սիրով կը համբուրէի քու երազով ու խանդով բարախող միսդ . որ կը խօսէր ինծի վարդ սարսուներով ու լոյս բառերով . ու խանդազատ աշքերս , ու շրթունքներս , ու ձեռքերս մօտիկ կ ընէին քեզի յափշտակուած : Հետեւեալ օրը քու վրադ մսածած առենս ամբողջ մարմնս կը սարսուար գուրգուռնաքով , ու միսին մէջ կուլար քու աղուորութեանդ կարուը : Ամեռոջ օրը՝ աշքերու առնելու , իմ մէջս ապրեցաւ , մսուում եղար : Մատղաշ ու հոյակապ լանջք , տագոյն ճակարիք անահաման անուշտթիւնը . համբուրող նայուածքը թաւիչ աչքերուդ , ճերմակ ու զաղ թիւերդ որ զիս շրջապատած էին միամիտա ինքնաբիր համբոյում մը , եւ թերեւս բարիկաներս զիս գե-

զեցիկ գտան այն օրը՝ առանց բնաւ գուշակելու սիրոյ այն դիւթական էակը որ իմ մէջ և եկած էր բնակիլ . . .»

Ու բան մը որ շատ շահագրգռած էր ու զարմացցած էր զիս , բարեկամին կանացի հոգին էր իր բորոք նոթերուն , աղաղակներուն , գանգատներուն ու յուսահատութեանը մէջ կնոջ շետ մը կայ , կանացի մեղկութիւն մը , կանացի ժմահաճոյքներ : Կնոջ ճաշակներ են իրենները , ու կնոջ փափկութիւններ : Միակ առնական բանը՝ սիրովի մը ունենալին էր , որուն սակայն ամենէն սիրով է երկայն մազերը , ու մոլեգին խասպատանքով մըն է որ կը խօսի անոր շրջազեստին վրայ : Ու չեմ կրնար չօրինակել հոս իր յատկանշանական մէկ նոթը .

«Քաման տարեկան եղած ատենս ծեր էի , ու տարիէ մը ի վեր , քեզ առաջին անգամ տեսնելու ի վերս սկսայ մանկութիւնս գտնել : Տըզու սիրովը , տղու մը անհուն միամտութիւնովը կը սիրեմ քեզ . ուղու մը ունչանքներ ունիմ , ու աղու հետանքներ : Կ'ուղիմ որ ինձիք բարկանան , զիս յանդիմանես , զիս լացընեն ու զիս միրիթարես խարդ բառերով ու ինձի պատիկ անուշ բաներ ըստ , ու իմ վրաս ինդաս . պաշտելի պիտի ըլլաս քու խոստող աղլորութեանդ մէջ . ու կ'ուղիմ որ զիս ծաղրես գորովալիր պէտքանքովը մօր մը սիրող ծաղրին :

«Քովդ կը նստիմ , ու քեզի չեմ նայիր , որպէսի վրաս մտածես : Աչքերու կը կոցեմ քեզմով լցուուած , ու հետականօրէն կը սարսաած քու անուշ շրջազեստիդ հատումէն , շնորհը , փափկութեան ու բուրութիւն ծալքերէն քու շրջազեստիդ մտոթ ժանեակներուն : Չեմ գիտեր ե՞ս թէ աչքերս մանաւանդ կը սիրեն քեզ : Բայց գիտեմ որ իմ այս աչքերս որոնք երբեք քեզ չեն կորանցներ , իմ այս միամիտս ու խանգավառ աշքերս կեանքին մէջ միայն քեզ կը տանեն , քու մազերուդ հպարտ գեղեցկութեամբ : Առանց այս աչքերուն չպիտի սիրելի քեզ . ամէն օր անոնք քեզ աւելի գեղեցիկ կ'ընեն , ամէն օր աւելի կը ծանրանան անոնք քու հեշտանքիդ մնալամազանթիւնովը : Այնչափ որ սկսած եմ ա'լ վիֆնալ ու կորուսիք նախանգացաններ կը Ակեն զիս : Աչքերուն մէջնէն տուբրէնիդ ծասամնաքն ու հեշտաթիւնը . անոնք սիրեցին քեզ , աղլորօ

ու հազորագիւտ ցաւիմը պէս . . . Քեցի սկսայ մտածել այն գիշերէն ի վեր ուր ամրողջ սեւ հազար էիր : Անմոռանալի , բաէսական , ճակատագրական գիշեր մը եղաւ անիկա : Սեի սեւ ու երկայն թրջազգեստ մըն էր հազար , ու մարմննդ , սեւին մէջ բանտուած , ճերմակ ու գաղջ , լոյս մարմինդ , կերպասին տակ նուրբ ու լեցուն զծերով սլացիկ , շարժումի հեշտալի կակուղութիւններ ու ասոյդ ներդաշնակութիւններ ունէր : Աղջիկի գողար ու հպարտ կուրծքի կանխանակ ու բրասոս վեհութիւն մը չեմ էր Անպանցոյն նուրբ սեւին վրայ , տրամու քերթուածիպէս նուրբ հասակիդ վրայ , գունիդ կը կնար խրիստ՝ աշտարակի մը պէս . ու աժդոյն զէմքիք մէջ աչքերգ մութ ու խորունկ լոյսով մը ծանրացան վրաս : Այս գիշերէն ի վեր իմ հութեանս մէջ կը մնաս քու սեւ շրջազգեստովդ : Շրջազգեստդ մնացած է հոս , սենեակիս ամենէն գաղտնապահ մէկ անկինը , ու շատ անզամ գլուխ անոր մէջ կը թաղեմ ծծելու համար անոր ծալքերուն խորը մարմնոյդ անուշանուտ յիշատակը : »

Բայց իրենց երջանկութիւնը կարճատեւ եւ զաւ : Արգէն երբեք ամրողովին չէր հաւատացած անոր : Առանց զագրելու իրար սիրելէ : Սկսած էին իրար ասել , իրար սկսած էին գարելի , հրէշչային զտնել : Ու թէ զիմաց ըսկան իրարու բացարել , լալով , ու պազատելով , թէ ինչպէս կ'ատէին իրար , եւ թէ ինչպէս անկարելի էր ըլլալ առանց իրարու : Ու լալով իրարմէ բաժնուեցան , անկարող գիմարելու չըր շունչի մը որ կը թանաւորէի իրենց սէրը , եւ զոր չէին կրնար հասկընալ :

Բլղեցի հեռացնել զինքը այդ անդերէն , մորոցք ու անյուսութեան թելազրական ու սպասոր այդ տեղերէն : Բայց զիմաց փաթթուելով աղազեց ու գնեմ զինքը հոն , իր անցեալին մէջ , իր ցաւին մօտ : Օ՛ , չէ՛ , չէր ուղեր որ իր ցաւը առնէին ձեռքէն : ու անոր մէջ մտաւ , բանտարկուեցան անոր մէջ խնզի ուրախութեամբ մը , մինչեւ որ ամէն բան մոցացաւ , մինչեւ անզամ ինքզինքը , մինչեւ որ ծաւ մը եղաւ , ուրիշի մը , անծանօթի մը կորուած , մոլորած ցաւը :

Ես սակայն անկնկալ մը չեղաւ ինձի այս կիծալի գաֆանանը : Իր սէրէն տարի մը առաջ արդէն սկսած էր խոսվել զիս հոգիի տա-

րորինակ անհանգստութիւններով : Երբեք մոքսն չ'ելլեր կազմնդի առողու մը, ու սրտիս մէջ ունու կուղանի իր խօսքերը .

—Ամբողջ կենաք փախուստ մը եղած է : Վախ մը , անրացատրելի ու անողոք վախ մը սպառնալիքի մը պէս ծանրացած է միշտ դիմու վրայ , ու հեւալով , յուզումէ հեւալով կը փախչէ՞մ , կը փախչէ՞մ . կը փախչի՞մ ինձնդի մը պէս : Անցմբանէլի բան մըն է ասիկա , ու չեմ կրցած ազատագրուիլ անկէ , որովհետեւ վախուակն կը վախնաւ : Երբեք խաղաղութեան ամբողջական որ մը չիմ ունեցած : Մուացումին հաղուաքէպ երջանիկ ժամուռու մէջ յանձնարժ ինքզինքիս եկած ու յանցաւորի մը պէս կանց արած եմ իմ գիւնդցնող յափշակութիւններուս մէջ : Յոյն մը երբեք զիս տարամերժօրէն չէ լցուցած : Ամենէն ազւոր երազներուն անցքը զգացած իմ հոդիի մէջ վաղամեն իշխանուհներուն պէս : Եւ սական կը յուսած միշտ , անուցանելու համար վախս , իմ հոկայ վախս :

«Ասեն մը այսպէս չէի , այս ատանակի շրջանը չիմ գիտեր երր սկսաւ . բայց անիկա հիմա տիրածէ ամբողջ եւութեանս , ու կը վախնա՞մ , կը վախնա՞մ , կը վախնա՞մ ինքզինքս : Անդորր ու զոլ ու եղբայրական մենալիթիւններու ծարաւը ունիմ . ինձի այսպէս կուզայ որ եթէ ամոռոջ ատած մը սպարդու եղամակի փոխէր , ու այս ատեղբրն մոռնակ , սա գորու երկինքը , անձրեւի այս անհուն էջքը , պարտէջիս աս ծառը , այս մարգերը , սա դիմացիք սուները , զիս մերողները , զիս ատողները , ինձի խոժոռ նայողները , —պիտի փոխուէի ես ալ : Ասոնք ամենքը կ'ուզէի մոռնալ , ու ալ չիշել բնաւ զաննաք , ու այս ամենուն մէջէն , այս ամենուն վրայէն ետ առնել ինչ ու տուած եմ անոնց իմ էութեանէն , ու նոր կենք մը սկսիլ թարմ ու զիտիք զգացումներու , եւ ինքզինք մոռնալ բարերար ու կազզուրիչ ապաքինումի մը թըմութեանը մէջ : Բայց այդ ճիզին անկարող եմ , շատ խորունկ կերպով մտած եմ զիս շրջապատող իրերուն մէջ : Ու յետոյ—վայրկեան մը մտածելէ ետքը—չեմ ալ ուղեր : Հիմա սկսած եմ քաղցրութեաններ գտնելի վախիս մէջ իսկ . սկսած եմ ամէն բանի աւելի վախս սիրել , ու գուրբուրալ ցախս վրայ , ու այսն ընդլայնել , ու օրուիլ անով , այնպէս որի երբամն , չպիսի փոխէր զայն ո եւ է երջան կութեան հետ : Եւ սակայն շատ օրեր , ինչ-

պէտ այսօր , անիկա կ'ընկէտ զիս , ու այնպէտ կ'ընկէտ որ պոռալով կը սափառուիմ , վազ զելու մէկն փարելու , աղազելով որ օգնէ ինձի անու ու լացնուած ու եղբայրական բաներ բայց ինձի որ չիմանգանամ , Տօնական ու րերուն մանաւանդ՝ երբ հետոր մարդկութիւն մը այնչափ տափակօրէն կ'երջանկանայ , ամենէն աւելիք կը զգամ որբառթիւնը , մինակութիւնը իմ գատապարտուած հոգիս , ու կը գողզզամ յուսահատ րմբոստացումովը իմ զգայնութեան զոհուած բրաւանքիուն :

«Եւ յուսահատութիւն կուգայկոր վրաս ու ժամապատ ու հետացող կեան ունին է իմբն հիմա : Ցաւագին ուշագրութեամբ մը ներքին կեամփիս վրայ , աստիճանական սպառում կը դիմամ : Տարօրինակ պատկերներ , յուզումներ իրարու կը յաջորդն , արհամարհանքի անպարտութեան հանգարտութիւններէն կ'անցն մին ընձնող տկարութիւններու , ու վատ ըգաձայններու : Անձեցումի ու խաճանի իմաստափական ու խազակ արտօսաթիւնէն՝ յուսահատ ընդգումներու ու կակտալի տենչանքներու : Աւ ազւոր երազներ զեղեցիք երանութիւններու՝ ծիածաններա պէս յօզուա թթթը ումուով մը կը գիթթին , կ'ուռածանան , կը ծաւալին , ու լուսաւոր ճարտարապետութիւններ նուազի , բարումի ու սիրոյ՝ տիրոսկանութիւններ կը բարձրանան հոգիս մէջ , ու ասոնք ամոռոջ եւութեան խորը ցաւագին , ու երկար լցուած մը մէջ կ'երկարագութիւն :

«Պատիկ , պատիկ բաները կը խոշորնան ու կեղենս մէջ : Խոժոռ նայուածի մը դոր տըխմար մը նեսեց ինձի լլկող յաճախանքը կ'ըլլայ : Եւ նոյն խակ սամամիտ էակի մը համակրութեան կարօտ զիս կը մասցնէ ու խոճի խայթի մը պէս կը հալածէ զիս : Ամէն որ կ'անցնի հոգիսի մօտէն , ինձի խայթ մը կը գրանայ որ չի լրեր մինչև որ նոր մը անոր տեղը շայ բանէլ : Անձնէլի կարողութիւններ ունիմ ինքզինք սամասանենու : ինքզինք չարցարելու : Ամբողջ կեանքս կ'անցնի ինքզինքիս անիբարաւելով , ու ատոր համար բողոքելով ինքզինքիս գէմ , տրտնջալով ինքնալչարչար ցաւերու գէմ , հոգիս խորը՝ հոգիսի գանգանէր մտիկ ընելով Եւ ասիկա՝ առանց զագարիք , ցործը , գիշերը ամէն կը , առ առ առ առ կուշելով ուշեր , խեղճ ուղեզս ու որ լացնուած գեղեցկութիւններ անզէն կը տարուին : Ա՛լ ազատապարելու յոյը չունիմ : Զգացումներ իրարու կը խանութին , ու մի-

նակ ու տիրական՝ ինծի կը մնայ վախիս կի-
տակցոթիւնը : Ես որ մէկէ մը չեմ վախնար,
ես որ ամենուն առջեւ կրնամ ժապտի անտար-
բեր ու արհամարհուս , կը վախնամ ինք-
իրմէս :

իյե՞զն չարատանց հոգի : Անիմաստ ու
մանկական վախ մը սպասեց զինքը , ու կոր-
սրնցել առուա իրեն ազնուական յուզումի ու
մտածումի բոլոր այն նուրբ ու հեշտալի քեր-
թուածները որով իր հոգին լցուած էր , եւ
որոնց իրականացումին համար սակայն պէտք
եղած խաղաղութիւնը երբեք չունեցաւ : Եւ
յնոտյ՝ իրաւ անիմաստ , մանկակա՞ն էր այդ
վախը բոլոր կորչելի բաներուն ընկճող ըմբռ-
նումին , զատապարտուածի , այդ վախը ։ Երբ
շատ անգամ մնաւար սենեակին մէջ երկու
ձեռքերովը գլուխը բռնած էր անձայն սարսափով
մը , կամ գուրո՞ փողոց՝ վաղած էր , մինա՞կ ,
մինա՞կ չմնալու համար , ուրիշի մը հեա ըլ-
լալու համար , — մինակ չմնալու համար Անոր
հետ , իր թշնամիին հետ որ իր մէջը պահուած էր :

Հիմա , հողին մութ ու մարդական ծոցին մէջ ,
ա'լ զարգած են իր վախերն եւ իր խոռոշ-
ները :

Եւ ես , միս-մինակ իմ մորմոքներուս հետ ,
ինքինքս կուսամ զանդակներուն որ սե-
երկնքին մէջ անհունօրէն դեռ կուլա՞ն ,
կուլա՞ն մարդերուն արտում ճակատագիրը :

ԶԱՐԵՀ ՎԱՐՄՍՈՒԵԼՆ



Ե Ր Գ Ե Ր

— —

Ա.

Ո՞վ մայր երկիր , մի ժի կանց առ ու լոյի՞ր
Զաւակների հնկեանին ու արտասով .
Նորս մերկ են , անօրի են ու ծարւաւ ,
Թաւարում ես մինչ դու ուղիղ անբառոյ :

Ուր ես անում fn զաւակներ յոգևած ,
Արազ արագով ունեցերի մնալով .
Ուր ես դիմում , ուղիղ զրովոյ երաւայժ
Աշխարհների մէջ անյոյ դուռ սողաղով :

Ե՛կ դեկի խոյց ամ ասինանեւրն հեռացոր ,
Ուրնն մասին երազները ցանուցիր
Պատմել են fn զաւակներին ընկնում խոր ,
Ո՞վ մայր երկիր , դեկ այս կողմէտ պըզացիր :

Բ

Տես փորորիկը երգու կ կրկին
Տնեցանի երգը խորին զիշերով .
Այիիր ծովում , շամբը անվեռուն
Արձական տային են նորա երգին :

Իմ սիրը խոռված երգուն է մեկեն ,
Նա եկ մի ծո՞վ է , ծո՞վ տանշանների ,
Փորորից , շամբից , այիից անե՞ն
Հընցում են նորա շեշտերն աւելին :

Գ

Ների՞ր , Աստուած , յեմ հաւատում երկրեին .
Այդ հաւաը ծաղր է դարձէ ինձ հաւան .
Չեմ հաւատում քի կայ մի կանք եկիային ,
Ուր անենի է մարդութիւնը եւ արդար :

Թէեւ մայր ինձ սովեցեց եկ աղօրեկ .
Ավայս կեանեում այդ եւ շուտոյ մոռացայ .
Աննայն բան միայն իմ մէկ զրնելով
Հակըզնակն ճակապահից հեռացայ ...

Ել յե՞մ խընդրում եւ ոչ մի բան երկրեից .
Մահանից յետ , եւ ոյին յեմ ըսպասում .
Չեմ սարսափում կեանի փայտաց պայտարից .
Իմ իդակար անցին զեկն է այդ կուռում :

Եւ ես զիտէ զոնուի անվախ , անջրտունչ .
Թրշուած մարդու դասի հաւար կոռուերով .
Գիտէ՞մ դիմեկ զեկ Գողորոս ակելուում ,
Մանուանը փարձ անենամի կեանի յուտապով .

Լիներ անգամ անենութիւն մահեց յետ ,
Զի՞ր ցանկալ ապրիլ անվերց ու չըզագու...
Կեանիլ յանց ապրիլ անվերց ու չըզագու .
Եւր ես կուռի կուռի կուռի կուռի :

Լայպցիդ

ԱՐԱՄ ԶԱՐԾ